



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

2606

2607

2608

2609

2610

2611.

9147.9251

t-40

281.6

ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՑՆ ՀԱՅՈՅ

Ս. ԷԶՄԻԱԾՆԻ

ՀԱՅ ԵՐ ՊՈԽՍ ԼԵԶՈՒՐԵՐ

ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՎԵՏԻ ԲԱՍԱՄԵԱՆՑ

ՄԻԱԲԱՆԻ Ս. ԷԶՄԻԱԾՆԻ

ՎԱՆԱՀՈՐ Ս. ԴԱՅԻԱՆԵՒ ՎԱՆՈՒՑ

Ի ՎԵՂԱՐՃԱՊԱՏ.

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԵ ԷԶՄԻԱԾՆԻ.

1877 — Ո ՅԻԶ

12786

ՆԿԱՐԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՀԱՅՈՅ

Ա. Էջմիածնի.



Ուղի Եկեղեցին Սուրբ Էջմիածին ազդեցութեամբ Քրիստոնէական հաւատոյ եւ անդրդուելի գոյութեամբ իրով է արդարեւ հաստատեալ ի յատուկ Տեսչութենէ Աստուծոյ լմնել Կրօնական եւ Ազգային կեղծոն Հայոց, Հայրապետական նախամեծար եւ Մայր Աթոռ Հայաստանեաց Եկեղեցւոյ, որպէս եւ հաւատսի ըստ իրումն պատմական հանդամանաց: Բայց սա չէ առաջին Եկեղեցին ի Հայս. քանզի Արքար Թագաւորն Հայոց ի ժամանակս մարդկեղութեան Քրիստոսի Փրկչին մերոյ լուեալ զիամրաւ հրաշագործութեանց եւ սրանչելի բժշկութեանց Նորին, հաւատաց Աստուծացին զօրութեան նորա, եւ վաղվաղակի գրեսպանս առաքեալ հրաւիրեաց զնա առ լնան վասն բժշկելոյ զբազմաժամանակեայ անբժշկելի հիւանդութիւնն իւր: Յիսուս խոստանայր տալ նմա բժիշկ յիւրումն ժամանակի, զոր ոչ անապան առաքեալն Թագէոս գայր հասանէր ի Հայաստան ոչ միայն վասն բժշկութեան Աստուծան հրաւէր արքայի, այլ եւ վասն աւետարանելոյ զբանն Աստուծոյ եւ քարողելոյ զանքիծ եւ զանարատ կրօնն Քրիստոնէական հաւատոյ ընդ ամենայն Հայաստան:

Եւ ահա ի ծեռն Նորա եւ Քարողովիմէոսի եւ յետ ժամանակաց այլոց սրբոց առաքելոց եւ աշակերտաց Փրկչին լուսաւորեցաւ ի հաւատս Հայաստան աշխարհ, որք աշակերտեցին զբազում, շինեցին զբազմաթիւ Եկեղեցիս ի զանազան գաւառս Հայաստանի,

ՀՐԱՄԱՆԱԿ
Տ. Տ. ԳԵՐՈԳԱՅ Պ.
ԱՀԱԳՅՈՒ ԵՒ ՄՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ
ԱՄԵՆԱՅՑՆ ՀԱՅՈՅ.



6564-57

2012

Եւ նահատակեցան վասն անուան Տետրուն : Ուրեմն իսկզբան անդքրիստոնէութեան Առաքէալն Թաղէոս հաստատեաց ի Հայաստան զառաջին քրիստոնէական Եկեղեցի, որ իրաւամբ համարի անդրանիկ Եկեղեցի յամենայն հեթանոս ազգս, զոր որպէս աղզային պատմաբանք Եւ աւանդութիւնք, նոյնպէս Եւ Եկեղեցական Եւ արտաքին ժամանակազրութիւնք օտար ազգաց միահամուռ հաւաստեն :

Խակ Մայր Եկեղեցին սրբոյ Էջմիածնի՝ ի ժամանակս Թաղաւորութեան Տրդատայ շինեալ հաստատեցաւ ի 505 ամի՞ հրաշալի տեսլեամբ Սրբոյն Գրիգորի մերոյ Երկրորդ լրտսաւորչի. որ կրեաց գրավմատեսակ սարսափելի չարչարանս վասն քրիստոնէական հաւատոյ ի հեթանոս արքային մերմէ Տրդատայ, բայց զերահրաշ իմն շնորհօք Աստուծոյ մնաց կենդանի Եւ անվնաս :—

Այս է այն Տրդատ՝ որ լրեւալ ի նախարարաց զԳրիգորէ լինել որդի Անակայ, որ սպան զիայրն իւր զթաղաւորն Խոսրով Ա, հրամայեաց ընկենուլ զնա ի Վիրապն—Խոր յամրոցն Արտաշատու, ուր սովորաբար ընկենուլն զի՞ մահ դատապարտեալ յանցաւորս, զի ի քաղցու Եւ ի դժնդակ շնչարգել օդոյ, ի մահաշունչ օծից, կարճից Եւ ի բազմատեսակ Թունաւոր զեռնոցն աղղեցութեանց ոչ Երկարեալ գլեանս՝ զրաւէին յաստեաց :

Բայց կենդանի նահատակն մեծ, ըստ կամացն Աստուծոյ հրաշիւք իմն եկաց ի քստմնելի Վիրապին անլոտանդ զամս հնդետասան, Եւ չէր ուստե՛ միսիթարութիւն սրբոյն, բայց միայն ի վերին Նախականամութենէ աղջեալ ումենմն աղջատիկ այրի կնոշ, զմէն մի նկանակ յաւուրն բերեալ ընկենոյր ի զուքն ի մնունդ մարմնոյ Երանելի նահատակին :

Զայնու ժամանակաւ դասք պարկեշտից կուսանաց փախստեայ Եկեալ ի Հռովմայ ի հալածանաց Գիոկղետիանոսի կայսեր՝ զապահով վայրս անարատ կուսութեանցն ապաստանարան ի Հայաստան որոնէին, Եւ հասեալ ի մայրաքաղաքն Վաղար-

շապատ ի հնձանի ուրեք այդեստանեաց զանձինս ի Թաղըստեան պահէին յակաստամի : Խակ Տրդատայ իմացեալ ի հրովարտակէ Գիոկղետիանոսի, որ խնդրէրն որոնել ի սահմանս Հայաստանի զփախստական կուսանս Եւ առ լիքն վերադարձուցանել, պատուէր տայր անյապաղ ի յայտ ածել զփախստականսն, զորս Եւ դարին առընթեր մայրաքաղաքին Վաղարշապատայ: Եւ ի լսել Տըրդատայ զհամբաւոյ տարօրինակ գեղոյ միոյն ի կուսանաց՝ Հռիփսիմեցայ, կամեցաւ տեսանել զնա. Եւ ի տեսանելն՝ յափշտակեցաւ ի սէր նորա. ուստի ոչ Եւս կամեցաւ յետս դարձուցանել զնա, այլ ցանկայր հարմագուցանել ինքեան : Բայց ոչ կարացեալ հասանել նպատակի իւրոյ՝ որում յանչափս բաղճայր, ցատուցեալն արքայ հրամայեաց կտունօք սպանանել զչոփիփսիմէ Եւ զընկերակիցս նոցա: Յետ որոյ վաղ ընդ փոյթ Երկնասատ պատուհափ պատահեալ Տրդատայ Եւ պալատականաց նորա՝ մոլենաբար պատառէին զհանդերծս իւրեանց, Եւ իրեւ զկատալի զազանս ի մացառս Եւ ի ծմակս լիրանց Թափառէին : Յայնժամ քոյրն Տրդատայ Խոսրովիդուխտ ի տեսլեանն պատուէր հրամանի ստանայր հանել ի Վիրապէն Արտաշատու զբազմաչարչարն Գրիգոր, զի նովաւ միայն մարթ նցէ բժշկել պատուհասելոցն :

Բանք Խոսրովիդիսոյ ի սկզբան անհաւատալի Եւ ծաղբեկի թուեցան ամենեցուն . բայց յորժամ բազմիցս կրկնեցաւ տեսիին, ասպա նախարարն Օտայ առաքեցաւ յԱրտաշատորոյ . փութացեալ հասեալ յիսեղին՝ արդարեւ կենդանի եղիտ զերանելին Եւ եհան ի ԽորՎիրապէն: Յորրոտսեալ Եւ փտեալ հանդերձն, Երկարեալ Եւ սպիտակացեալ հերքն զիլոյն Եւ մորուացն, զէմք երեսացն Թիսացեալ Եւ մարմինն Երիթացեալ՝ մահահանգոյն իմն կերպարան տային Երանելոյն Գրիգորի, որ զամենայն տեսողաց առնասարակ զփրտս մմէր Եւ յարտասուս Եւ ի կարեկցութիւն շարժէր :

Արդ հրամանաւ Օտայ նախարարին փութապէս րւացեալ Եւ մաքրեալ. զմարմին սրբոյն, զարդարեցին զնա նոր զփեստուք Եւ

մեծաւ պատուով ածին ի Վաղարշապատ, ուր արքայն Տրդատ, նախարարքն եւ ամենայն ժողովուրդն խուռն բազմութեամբ ընդ առաջ ելեալ սրբոյն՝ հայցէին ի նմանէ զփրկարար բժշկութիւն հոգուց եւ մարմնոց իւրեանց:

Տեսնալ սրբոյն գողորմելի եւ զմոլեզնեալ դրութիւն Տրդատայ եւ պատուասելոցն ընդ նմա՝ աղօթիւք աղաչէր զբարձրեալն Աստուած անքաւ մարդասիրութեամբ իւրով ներել եւ պարզեւել նոցա զառողջութիւն հոգույ եւ մարմնոյ. որոյ արժանընդունակ աղօթիւք ընկալան բազումք զժշկութիւն, եւ զգաստացեալ ըստ հոգույ՝ զյանցանս իւրեանց խոստովանէին եւ զթողութիւն ի սրբոյն խնդրէին :

Եւ ինքն երանելին սկիզբն առնէր աստուածային վարդապետութեան, եւ աւետարանական քարողութեամբ եւ ազդու բանիւքն յորդորեալ դարձուցանէր զնոսա ի կուապաշտութենէ, եւ տայր ճանաչել զնշմարիտ Աստուածութիւնն Ամենասուրը Երրորդութեան Հօր եւ Որդոյ եւ Հոգույն Սրբոյ : Եւ հրամայէր ժողովել զնշնարս սրբոց կուսանացն Հռիփսիմեանց, եւ ամփոփէր զիւրաքանչիւրն յիւրում իսկ տեղուց նահատակութեան հանդերձիւքն իւրեանց, կանգնելով զվկայարանս ի վերայ նոցա ի յիշատակ:

Եւ մինչեւ շարունակէր զաստուածաբան վարդապետութիւնն, քարոզէր եւ ուսուցանէր զբանն Կենաց ամենայն բազմութեան ժողովրդոց, ի միում զիշերի երեւեցաւ նմա սբանչելի տեսիլ Աստուածային: Յանկարծակի լսելի եղեն սասարիկ թնդմունք եւ ահաւոր որոտմունք, բացաւ խորանաշէն յարկն հաստատութեան երկնից եւ լոյս պայծառ ցոլացեալ իշանէր վերուստ ի վայր մինչեւ յերկիր, ընդ լուսոյն իշանէին եւ բազմութիւնք զօրաց լուսեղինաց ի թեւս հրեղէնս եւ ի կերպարանս մարդկան: Եւ ահա այր ոմն ահաւոր տեսլեամբ եւ բարձրագոյն հասակաւ, ունելով ի ծեռին զոսկեայ ուռն եւ շրջապատեալ ի լուսեղէն զօրաց երկնից, սլացեալ հասանէ ի շինամէջ քաղաքին Վաղարշապատու, եւ ահեղ զօրու-

թեւամբ հարկանէ ոսկի ուռամբն յերկիր, յորմէ լսին ահոելի ծայնք սարսափելի որոտմանց եւ պակուցանողական թնդմանց: Յետ այնորիկ ի վերայ արքունի պալատանն երեւի խարիսխ ոսկի ի ծեւ մախսարակի ի մեծութիւն բըրոյ մեծի եւ բարձու, եւ ի վերայ խարսիի սին մի հրեղէն, եւ ի վերայ սեան գմբէթ ամսկեղէն, եւ ի վերայ գմբէթի խաչ մի լուսանամանց: Եւ մինչդեռ ապշեալ կայր սուրբն Գրիգոր, հրեշտակ Տեառն բացատրէր նմա զտեսին: «Այն այն ահաւոր տեսլեամբ՝ Տեսչութիւն Աստուծոյ է ». «Ոսկի խարիսխն՝ անշարժութիւն եւ անդրդուելի հաստատութիւն է ». «Սիւնըն հրեղէն ի վերայ ոսկի խարսիխն՝ Հայաստանեայցդ կաթուղիկէ Եկեղեցին է ». « Գմբէթն ամսկեղէն՝ արդարոց բնակարանն է ». « Խսկ խաչն մեծ լուսաւոր ինքնին՝ մեծ քահանայապետութիւնն է ». « Եւ տեղին այն լիցի տաճար Աստուծոյ եւ Տուն աղօթից ամենայն Հաւատացելոց եւ Աթոռ քահանայապետութեան » 4):

Եւ ի ծագել աւաւոտուն սուրբն Գրիգոր փութացաւ պատմել արքային Հայոց Տրդատայ եւ նախարարաց եւ ամենայն ժողովրդոց զարանչելի տեսիլն աստուածային, եւ պատուիրեաց զ'ի հրեշտակէն ցուցեալ տեղին վաղվաղակի բարեայ պարսպաւ պատել: Խսկ յետ մկրտելոյ սրբոյն Գրիգորի գծրդատ, զիշաման, զնախարարս եւ զբազումս ի ժողովրդոց, մեռն Էարկ կառուցանել ի նոյն տեղուց զՄայր տաճարն. որոյ շինութեանն Թագաւորն Տրդատ եւ Թագուիին Սշիւէն եւ Թագաժառանդն Խոսրով եւ քոյր Թագաւորի Խոսրովիդուխտն, իշխանք եւ նախարարք եւ ամենայն ժողովրդուքն ոչ միայն նուիրատութեամբ օգնէին, այլ ամեներեւեան անձամբ անձին աշխատէին եւ ծառայէին 2): Եւ այնպէս փութով իմն կառուցաւ

(1) Ընդարձակ նկարագրութիւնն Աստուածային տեսլեան սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Առաջարկութեան մեջ ի ստուգապատում պատմագրութեան Ապաթանգեղոսի (Տրդատ թագաւորի բարտուղարի) տպեալ ի Կ. Պօլիս, 1822 ամի, յեր.

270—279:

(2) Նոյն, յերես 282 :

Կաթուղիկէ Եկեղեցին սուրբ Էջմիածին յամի Տետրն 505, եւ եղեւ իսկ Մայր Եկեղեցեաց Հայաստանեայց եւ Աթոռ Մեծի Քահանայապետութեան ընդհանուր Հայոց :

Տաճարս այս ոչ երկար մնաց ի պայծառութեան իւրում. քանզի ուրացեալն Մեհրուժան Եկեղեցի ի Հայոց զօրօք Պարսից՝ ընդ բազում քաղաքաց եւ աւանաց աւերեաց եւ գվաղարշապատ եւ բղուրը Էջմիածինն, կողոպտելով եւ զամենայն զարդս նորին 1581 ամի: Յետ հարիւր ամաց՝ քաջ Նախարարն Հայոց Վահան Մամիկոնեան՝ հրովարտակաւ տէրութեան Պարսից զմեծի Մարզպանութեան ընկալեալ զպատիւ՝ վերանորոգեաց զՏաճարն Էջմիածնի ի 485 ամի 5) :

Վերանորոգութիւնն Վահանայ մարթ է ջնամարել առաջին, քանզի Մայր Եկեղեցին յետ աւերման ի Մեհրուժանայ ոչ կարէր մընալ առանց վերանորոգութեան յընթացս ամբողջ հարիւր ամաց: Թէեւ ի պատմապիրս ժամանակին ոչ յիշատակի թէ նրբ եւ ի մեռն որոյ նորոգեցաւ Տաճարս յետ աւերման ի Մեհրուժանայ, բայց վերանորոգին ոչ կարէ լինիլ երկրայելի:

Ապա ի Թուրին 618, Կոմիտաս Կաթողիկոս՝ յետ յաւարտ հասուցանելոյ զգեղեցկաշէն վկայարան սրբոյ կուսին Հռիփսիմեայ՝ փութացաւ հոգալ զամենայն կարեւոր վերանորոգութիւնս Էջմիածնի, եւ փոխանակ փայտեայ կաթուղիկէին՝ կառոյց սրբատաշ կոփածոյ քարամբ, հաստատելով ի վերայ նորա զմեծ Խաչն 4), զոր ի Թուրին 982, զօրապետ ուն Պարսից Ապլ – համի անուն տիրելով Հայոց քաղաքին Գունայ եւ կործանելով զբազում Եկեղեցիս՝ հրամայեաց պարանաւ ի բաց կորզել ի գմբէթէ անտի 5) :

(3) Պատմազրութիւն Ղազար Փարսեցոյ յերես 273, ի Վենետիկ յամի 1793:

(4) Պատմութիւն Սեբէոս Եպիփակոպոսի, Կ. Պօլիս, 1854 թ. եր. 440, եւ պատմութիւն Ցովհաննէս Կաթ. Մոսկ. 1855 թ. երես. 45:

(5) Պատմութիւն Ստեփաննոսի Ասողիկ, Փարիզ, 1851 թ. եր. 473:

Զկնի այսր չերեւին յէջս պատմութեանց մերոց յիշատակութիւնք վասն նշանաւոր նորոգութեանց սրբոյ Տաճարիս մինչ ցլաւուղիկոսն Կիրակոս Ա. Վիրապեցի, որ ըստ Թովմայի 6) Մեծորեցոյ նորոգեաց զայս ի 1442 Թուականի: Յետ այնորիկ մինչ ցը-Մովսէս Գ. Կաթուղիկոսն նմանապէս ոչ յիշատակին նշանաւոր նորոգութիւնք Տաճարիս :

Արքայն Պարսից Շահապաս Ա., տեսանելով զանսահման սէր եւ ձգտումն Հայոց բռնութեամբ փոխադրելոց ի Պարսկաստան՝ առ սուրբ Էջմիածինն, կամ եղեւ նմա քակել զայս եւ միանդամայն զորին քարինս եւ զնող տալ ածել ի Պարսկաստան եւ նորօք կառուցանել անդէն զեկեղեցի յանուն Էջմիածնի, բայց ի վերջոյ փոխեալ զդիտաւորութիւն իւր՝ հրամայեաց ի 1614 թ. քակել միայն ի շինուածոց Մայր Տաճարիս զինդետասան նշանաւոր քարինս, որք եւ առաքեցան ի նորին Զուրայ:

Զայնու ժամանակաւ Տաճարս Էջմիածնի գտանէր արդէն ի քայլայեալ դրութեան, զորմէ զրէ եւ Առաքել պատմագիր, «Եւ սալայարկ յատակ Եկեղեցւոյն քանդրանդեալ՝ եկեալ որչ զեռնոց եւ Թունոց, եւ մեծամեծք լուսամուտքն, զորս ունի, կային առանց շրջանակի եւ ապակոյ եւն, իսկ արտաքուստ կուսէ զուրս կաթուղիկէին եւ տանիքն ամենայն եւ երեսք որմոցն քայլայեալ եւ քարինք թափեալը եւ որմոց յատակաց վէմբն փշրեալը եւ ծակոտեալը » 7) :

Ուստի Կաթուղիկոսն Մովսէս Գ. Սիւնեցի զեռ յաւորս Վարդապետութեան եւ Լուսարարութեանն ի սմին տաճարի՝ Ակսաւ զտանեաց Կաթուղիկէին եւ զորմոց զնորոգութիւնս ի 1627 թ. զորս եւ յաւարտ հասոյց ի Կաթուղիկոսութեան իւրում:

(6) Զամէ. հատ. Գ. եր. 489:

(7) Առաքել պատմագիր, եր. 477 եւ 298:

Աշակերտ եւ յաջորդն Մովսիսի՝ Կաթողիկոսն Փիլիպոս ի Թուին 1655, բաց ի Կաթուղիկէէն՝ զբովանդակ տանիս Տաճարիս վերանորոգէ կոփածոյ քարամքը, եւ ապա գնացեալ յԵրուսաղէմ եւ ի Կ. Պօլիս, եւ ի Վերադարձի խրում ծեռն արկանէ, ի 1654 ամի, շինութեան մեծի զանգակատան յարեւմտեան կուսէ կից սրբոյ Տաճարիս, բայց ոչ աւարտեալ զգործ շինութեան՝ փոխի յաստեացս :

Յաջորդ նորին Յակովը Բ Կաթողիկոս ի կատար ածեալ զայն յաւարտ հաստցանէ ի Թուին 1658, գեղեցկայարմար՝ ծայրասուր եւ Թեթեւ Կաթուղիկէիւ, զարդարեալ վայելուչ քանդակագործութեամբ. բաղկանայ զանգակատունս յերից յարկաց, յորոց վերինն որ է Կաթուղիկէն՝ ամրացեալ կայանայ ի վերայ ութն փոքր եւ բոլորակ սեանց, իսկ միջինն եւ ներքին յարկին ի վերայ չորից սեանց :

Եւ ապա ի Թուին 1682, Եղիազար Կաթողիկոսն շինէ զերիս փոքրիկ զանգակատունս յարեւելեան, ի հարաւային եւ ի հիւսիսային կողմունս Տաճարիս :

Համատանցի Աստուածառուր Կաթողիկոս նորոգէ զյատակն Եկեղեցւոյ եւ զջորեսին մեծամեծ սիւնան, յորոց վերայ կայ հաստատեալ մեծ Կաթուղիկէն համրերձ կամարօք չորից կողմանց :

Սիմէօն Կաթողիկոսն նորոգէ արտաքուստ զբովանդակ տանիսն եւ զներքին երկու մեծ սիւնան Եկեղեցւոյ : Եւ Ղուկաս Կաթողիկոսն նորոգէ գարտաքին շրջապատ քարաշէն աստիճանս :

Բայց տանիք, նորոգեալք ի Սիմէօն Կաթուղիկոսէ՝ ոչ տեսեալ ընդ երկար՝ փութով քայբային. քանզի ի գալստեան գօրաց Ռուսաց յԱրարատեան գաւառ ի 1804 ամի, շինուորքն Պարսից քարձրացեալ ի տանիս Եկեղեցւոյ՝ իբր զամրոց կազմեալ պատսպարէին անդ, եւ ի տեղիս տեղիս հուր վառեալ իբրեւ զիրակարան աւերէին զտանիսն, եւ փշրեալ քարանց՝ ի ծակոտեացն անձրեւային չուրք Թափանցեալ ի ներքս եւ իջեալ յորմունս՝ զբաղում վնասս գործէին մեծի Կաթուղիկէին եւ Տաճարին :

Ուստի եւ Եփրեմ Կաթուղիկոսն ի 1846 ամի վերանորոգեաց դամրող տանիսն սրբատաշ քարամքը :

Եւ ապա Գէորգ Դ Կաթուղիկոս, իբրեւ ի 1867 ամի ի վերնախնամ Տեսչութենէ ընտրեալ ամբարձաւ ի զահ Հայրապետութեան, նախանձամինդիր փառաց տանն Աստուծոյ եղեալ, եւ տեսեալ զիարի անձկութիւն նախկին պահարանի (Խորան անուանելոյ), ուր ամփոփէին նշխարք սրբոց եւ Եկեղեցական զգեստք եւ անօթք, եւ այն ամենայն, եւ զանինամ խառնիխուռն զրութիւն եւ ի վերայ միմեանց անկարգ դիզումն այնց սրբութեանց, ինամակալ հոգատարութեամբ ծեռնարկեալ կառոյց նոր ի նորոյ զնոյակապ եւ զընդարձակ զմբէթայարկ զերիս պահարանս, որք յարեւելից կուսէ կցեալ միանան ընդ Եկեղեցւոյ եւ հարաւային եւ հիւսիսային փոքրիկ աւանդատանց. գորոց եւ զգրունս մեծացոյց վայելուց իմն դրութեամբ, հարաւայինն՝ միայն՝ յոր պահիւր Եկեղեցական ամենայն անօթք եւ մասունք սրբոց, այժմ առաջնորդէ ի ներքս ի նորաշէն երիս մեծ պահարանս : Յառաջնումն պահին յընկուգեայ գեղեցիկ գորոցս հանապազօրեայ գործածելի սպասք եւ անօթք Եկեղեցականք. աստանօր Վեհափառ Հայրապետն Գէորգ Լանգնեաց սեղան եւ եղ զպատկեր սրբոյն Գէորգայ, եւ օծեալ զիսաչ նակատու սեղանոյն, անուանեաց յանուն բաջամարտիկ գորավարին սրբոյն Գէորգայ. բանալին սոյն պահարանի գտանի ի մեռս Աւագ լուսարարի Տաճարիս: Յերկրորդումն են սուրբ Գեղարդն, Փայտն Կենաց եւ այլ նշխարք բազումք սրբոց եւն եւն. աստի մտանի յերրորդ պահարանն ուր զանձին ամենատեսակ Եկեղեցական եւ այլ հնութիւնք: Պահարանըն երկրորդ ունի գդուռն երկանի եւ բանի երկրումք բանալիօք. յաղաքս այսոցիկ երկուց բանալեաց Վեհափառ Հայրապետն սահմանեաց մշտական կանոն, զի մինն մնասցէ առ նախանդամն Սինօղի, իսկ միւսն առ Կաթողիկոսն, եւ միով ի նոցունց անհնար է բանալ զգրուն երկանի եւ մտանել յերկրորդ եւ յերրորդ պահարանս :

Արդ ի մուտ գործել ի սոսա՛ ներկայանայ առաջի աչաց հոգեղուարք իմն տեսարան եւ զմայլելի, ուր կարդ առ կարդ համադասին յընկուզեայ ապակաղարդ դարանս մասունք սրբոց, Թազք եւ գաւազանք Հայրապետականք եւ Եպիսկոպոսականք, սաղաւարտք եւ զգեստք քահանսայականք եւ ամենայն սպասք սրբութեանց, զորս կանխաւ ցաւ ի սիրտ տեսանէաք խճողեալ ի վերայ միմեանց խառնաշփոթ դրութեամք ի փոքրիկ խորանին, եւ չէր մարթ մտելոցն ի նա տեսանել իմն կամ նկատել:

Զտամարն Էջմիածնի լուսաւորեն երեսուն եւ հինգ լուսամուտք, յորոց երկուասանքն են ի շրջապատս մեծի կաթուղիէին, ինն յարեւմտեանն, վեցն ի հարաւային, եօթն ի հիւսիսային, եւ մինն յարեւելեան յորմունս: Շատք ի լուսամտից փակեալ կային ի բազում ժամանակս յերկիւղէ Թշնամեաց, իսկ Մատթէոս կաթողիկոսի հրամանաւ բացան ոմանք, որ բաց ի լուսաւորելոյ զեկեղեցին՝ օգտաւէտ եղեւ նաեւ առաւել արտաշնչութեամք սասարիկ խոնաւութեանն:

Մայր եկեղեցիս ունի զերիս զրունս, աւագ դուռն է յարեւմը-տից կուսէ ի ներքոյ մեծի զանդակատան. դուռն երկրորդ եւ եր-րորդ ի հիւսիսոյ եւ ի հարաւոյ եկեղեցւոյն միջակ դրութեամք: Բաց ի սոցունց, ի հարաւային որմն արտաքուստ երեւի այլ իմն տեղի փակեալ դրան, զորմէ աւանդութեամք ասի անորի մտանել եւ եղանել միայն Հայրապետին եւ Թագաւորին եւ Թագաւորական ընտանեաց :

Ի հնումն ունէր Մայր Տաճարս առաջի աւագ սեղանոյն զմի դաս յատկացեալ տեղի եկեղեցականաց, իսկ ի ժամանակս Եղիա-զարու կաթողիկոսի մինչ կանգնեաց զսեղան պատարագի ի վերայ Խջման սուրբ տեղւոյն, զառաջնաւ նորա ընդ հիւսիսիս եւ ընդ հարաւ քարեայ ցած պատիւ որոշեաց իբրեւ զդաս յատկացեալ տեղի կանգ-նելոյ եկեղեցականաց եւ եղ Ա.թոռ Հայրապետական, որ կայ մին-չեւ ցայսօր, այլ որովհետեւ յառաջի դասուն ոչ դոյին վանդակք,

վասն որոյ Գէորգ Դ կաթողիկոսն ետ քերել յԵւրոպիոյ եւ կանգնեաց զերկանեայ վանդական, որ ի հիւսիսոյ ի հարաւ կոյս ուղղագիծ հաս-տատեալ ի սիւնս եւ յորմունս, ունի զերիս երկիւղիեան դռնակս՝ մինն ի միջակետի, իսկ միւսքն ի հիւսիսային եւ ի հարաւային ծայրս :

Մայր տաճարս ունի այժմ զեօթն սեղանս : Առաջինն՝ ա-նուանեալ Աւագ Սեղան, շինեալ է ի ժամանակս սրբոյն Գրիգորի Բ. Լուսաւորիչ մերոյ եւ երրեմն նորոգեալ : Այս սեղան կանգնեալ կայ յարեւելեան կողմն ի կամարակապ բարձր խորանի, եւ ընմն նորա բարձր ի յատակէ, յոր եւանեն եւ բարձրանան հինգ քարեայ ասախիճանաւ. ի մարմարիոնեայ նակատ բեմին նկարեալ կան երկո-տասան պատկերք սրբոց Առաքելոց եւ ի միջի սուրբ կոյս Մարիամ Աստուածածինն ի դիրկս ունելով զՓրկիչն, իսկ յերկոսին ծայրս պատկերաց առաքելոցն՝ պատկերք սրբոյն Ստեփանոսի նախա-սարկաւագի եւ Փիլիպապոսի սարկաւագին :

Այս սեղան սրբութեանն նուիրեալ է իսկզբանէ անտի ի սրբոյն Գրիգորէ յանուն սրբուհեայ Աստուածածին, եւ տօնն կատարի ի Վերափոխման շաբաթւոց աւուրն. խաչկալ սորին ընծայեալ է ի ժո-ղովրդոց Զմիւռնոյ յաւուրս Աստուածատուր Կաթուղիկոսի, փայ-տաշէն ոսկեզօծ եւ զեղեցիկ զարդարեալ ունի յաշմէ եւ յահեկէ զերկուս դրունս : Ի հիւսիսային որմն խորանին է խորհրդանոցն:

Յաշմէ եւ յահեկէ աւագ սեղանոյն ի վերայ մի եւ նոյն դժի փոքր ինչ խոնարհ քան զնա կան երկու փոքրիկ սեղանք՝ կանգ-նեաց յԱ.թրահամ Բ. Կաթուղիկոսէ ի 1750 ամի, աջակողմեանն յանուն Որդւոց Որոտման, իսկ ճախակողմեանն յանուն սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Երկրորդ Լուսաւորչին :

Այսորիկ փոքրիկ սեղանք ունէին երբեմն զգեղեցիկ փայտա-շէն քանդակագործ խաչկալ շինեալ հրամանաւ Աբրահամ Բ Կա-թուղիկոսի, բայց ի պատճառս հնութեանցն նուիրեցան յաւուրս Մատթէոս Ա. Կաթուղիկոսի ժողովրդական եկեղեցւոյն Վաղարշա-պատայ եւ ի տեղի այնց կանգնեցան նոր խաչկալք :

Դիրք Մայր տաճարիս ի ներքուստ խաչածեւ է, ի հարաւային խորութեան կամարի կայ սեղան յանուն սրբոյն Յովիաննու Մըկըրտչի երկոք աստիճանօք բարձրացեալ, որ ունի զփոքրիկ քարաշէն ծայրասուր Կաթուղիկէ հաստատեալ ի վերայ չորից սեանց: Ի վերայ այս բեմի սովորաբար պահի արձանեայ միջակ կաթսայ սրբարոյս Մեռոնի ի մէջ զգրոցածեւ դարանի: Յայսմ բեմի՝ ի ժամանակս ծեռնադրութեան եպիսկոպոսի՝ զիեստաւորեալ երկոտասանն եպիսկոպոսունք եւ յառաջ նոցա ուխտ Եկեղեցւոյ՝ երկու քահանայր, երկու աւագ սարկաւագունք, երկու կիսասարկաւագունք, երկու ջահընկալք, երկու երդմնեցուցիչք, երկու սաղմոսասացք, երկու դունապահք յատկացեալ զգեստուք իւրեանց, ունելով ի մեռս զլորհըրդական նշանս պաշտամանց իւրեանց, եւ երկու իշխանք եւ երկու աղքատք մոմ վառեալ ի մեռս, իրբեւ վկայք եպիսկոպոսին, զոյգ զոյդ գան ի հիւսիսակողմն առաջի գահի Հայրապետին եւ կանգնին: Ի հիւսիսային կողմն Եկեղեցւոյ նոյնակէս կայ սեղան յանուն սրբոյն Սեփաննոսի նախավկային եօթն աստիճանօք բարձրացեալ, ունելով նոյնակէս ի վերայ զբարաշէն Կաթուղիկէ հաստատեալ ի վերայ չորից սեանց. սեղանն ըստ օրինակի Յօհաննու Մըկըրտչի սեղանոյ կանգնեալ կայ յարեւելս կոյս: Այսր սեղանոյ յերկուց կողմանց կից յորմս շինեալ կան երկու քարաշէն նստարանք՝ իւրաքանչիւրն վասն վեց անծանց, ի վերայ որոց դէմ յանդիման նստին տասն եւ երկու զգեստաւորեալ եպիսկոպոսունք, իսկ Հայրապետն ի մէջ բեմին բաղմեալ ի վերայ առանձին զահի ի ժամ կոչման ծեռնադրելի եպիսկոպոսացուին, լսէ դվայութիւնս վկայից զիոդեւոր եւ զմարմնաւոր արժանաւորութեանց ծեռնադրելոյն, զբերանացի դաւանութիւնն նոյն իսկ եպիսկոպոսացուին ըստ Հայրապետն Եկեղեցւոյ կանոնաց: Իսկ ծեռնադրութիւնն Եպիսկոպոսաց եւ օծումն Կաթուղիկոսաց եւ օրինութիւնն Մեռոնի կատարին ի վերայ Աւագ սեղանոյ: Զայսոսիկ դերկոսին սեղանս սուրբ

Ստեփաննոսի Նախավկայի եւ սրբոյն Յովիաննու Մըկըրտչի, ի նորոյ հաստատեալ շինեաց Եղիազար Կաթուղիկոսն յամի 1468:

Ի կեղրոնատեղւոց Տաճարիս ի ներքոյ մեծի Կաթուղիկէի կանգնեալ կայ փոքրիկ սեղան ի նոյն իսկ տեղւոց՝ յոր իշեալ Միածնն, ըստ սրբանչելի տեսլեան սրբոյն Գրիգորի՝ եհար ոսկի ուռամբ, ի սկզբանէ անտի կոչ « Խջման Տեղի »: Աստ ոչ զոյր յառաջ սեղան Պատարագի, այլ սրբատաշ քար ինչ եղեալ կայր ի մեւ տապանաբարի բարձր ի յատակէ, զոր եւ ծածկէին Թանդադին ուկեթել եւ արծաթաթել ծածկոցօք, որում եւ վկայէ Առաքել վարդապետ պատմապիրն 8):

Նախ Եղիազար Կաթուղիկոս կանգնեաց յայսմ սուրբ տեղւոց սեղան, եւ շինեաց ի վերայ նորա զփոքրիկ Կաթուղիկէ ի վերայ չորրոց սեանց 9): Եւ ապա Աստուածատուր Կաթուղիկոս յամի 1720 վերանորոգեաց զայն բոլորովմբ, որոյ զզորեսին սիւնմն, եւ զկաթուղիկէն արար սպիտակ մարմարիոնեայ եւ նկարիւր զարդարեաց, եւ զյատակն ի սեաւ մարմարիոնէ ծաղկանկար, երկոք աստիճանօք բարձրանալով: Աքրահամ Բ Կաթուղիկոս յամի 1752 քառակուսի շրջափակեաց զայս սեղան սրբնձեայ ամրակուռ վանդակօք մի կանգուն բարձրութեամբ, Ռողլով յարեւմտեան եւ ի հարաւային կողմանց զերկուս դունակս: Եօթներրորդ սեղանն շինեալ է յերկրորդ յարկի արեւմտեան մեծի զանդակատան յանուն Գարբիէլ եւ Միքայէլ հրեշտակապետաց, յորում մատուցանէին երբեմն զսուրբ պատարագ յաւուրս տօնից Համբարձման Քրիստոսի եւ սրբոց հրեշտակապետաց:

Արդ ի Մայր Տաճարիս սուրբ Պատարագն մատչի յամախ Առաք սեղանն՝ եւ ի բազում նուազս ի սեղան Խջման Տեղւու, իսկ ի միւս սեղանս միայն յաւուրս տօնից Համբարձման Քրիստոսի եւ սրբոց հրեշտակապետաց:

(8) Առաքել պատմապիր, երես 240, 245 և 298:

(9) Պատմութիւն Զաքարիայ Սարկաւագի, հատ. Բ. զւ. 52:

Որմունք Տաճարիս ի ներքուստ եւ կամարք եւ սիւնք քաջարուեստ նկարչութեամբ գարդարեալ են, եւ վայելացիւալ յօրինակացն ի Հին եւ ի Նոր Կտակարանաց, եւ ի նոսին են պատկերք Տէրունական, Առաքելական եւ Հայրապետական նկարեալք ի վերայ կտաւոյ կանեփի եւ մածուցեալք յերեսս որմոց եւ սեանց, եւ ոչ շրջանակաւ կախեալք յօրմոց : Մեծապէս լնասեալք են ի խոնաւութենէ ծաղկանկարքն, մանաւանդ ի կամարս եւ մերձ ի խարիսս :

Եկեղեցւոյս շրեղութիւն իմն ընծայեն երկորին հոյակապ եւ փառաւոր Հայրապետական գահոյքն, յորոց առաջինն՝ յընկուզեայ փայտից եւ կիրթ եւ քաջարուեստ քանդակագործութեամբ կերտեալ՝ դնի զառաջեաւ արեւմտեան հրւսիսոյ մեծի սեան. զմբէնն այսր զահի պսակի հինգ փոքրիկ կաթուղիկէիւք : Որպէս աւանդութեամբ պատմի ի վանս սուրբ Էջմիածնի, դի այս զահ նուէր եկեալ է ի Հռուսայ, որում վկայէ եւ պատմաբանն Զամշեան ասելով թէ յիննովլինտիոս ԺԲ պապէն առաքեցաւ նուէր առ Նահապետ կաթողիկոսն ամենայն Հայոց յամի 1697 (եւ կամ 1699) 40):

Խակ երկրորդ զահն կերտեալ ի փայտից ընկուզեայ եւ առաւել քան զառաջինն ընդարձակ եւ գեղեցիկ զարդարեալ մասնկամբ սատափի եւ խեցւոյ կրիայի, հաստատեալ ի վերայ չորից սատափազր սեանց, եւ պսակեալ զմբէթիւ եւ չորիւք կաթուղիկէիւք, եղեալ կայ յառաջին դասու առ մեծի սեամբ արեւելեան հրւսիսոյ եւ հայի ուղղակի յՌւագ սեղանն : Զայս զահ Հայրապետական հանդերձ երկու սատափազրդ դրամբք նուիրեալ են Հայ ժողովուրդք Զմիւռնիոյ յամի Տեառն 1724:

Ի պահարանս յողնադարեան Տաճարիս դտանին յետազայ սուրբ մասունք :

(40) Հայ. Պատմ. Զամշեան, հատոր Գ., երես 725:

4. Սուրբ Գեղարդ, որով Ղունկիանոս հարիւրապետն խոցեաց զկողն Քրիստոսի ի վերայ Խաչին :

2. Հրաշաղործ պատկեր « իջուցանելոյն Յիսուսի ի Խաչն », սա է փորեալ ի վերայ ազնիւ փայտի ի մեռն Յովհաննու Աւետարամիք :

3. Մասնիկք ի Կենաց Փայտէ :

4. Աջ եւ զագաթ Թաղէսս Առաքելոյ՝ նախկին Լուսաւորչի Հայաստանի :

5. Աջ եւ զագաթ Թովմաս Առաքելոյ :

6. Ճկոյտ եւ աստամն Պետրոս Առաքելոյ :

7. Աջ Մատթէոս Աւետարամչի :

8. Մատունք ի մի պահարանի զետեղեալք Յովհաննու Կարապետի, Անդրէաս առաքելոյ, Մարկոս Աւետարանչի, Նիկոլայոսի սի սրանչելագործի եւ Ս. Գէորգայ զօրապարի :

9. Գագաթ Սրբուհւոյ Հռիփսիմեայ եւ մասունք Ս. Գայիանեայ :

10. Աջ Ս. Գրիգորի Բ. Լուսաւորչի եւ երկու Երկաթեայ քերիչք եւ դործիք, որովք չարչարեցաւ մեծ նահատակն :

11. Աջ Արիստակէսի որդույ Ս. Գրիգորի :

12. Աջ սրբոյն Յակովբայ Մծբնայ Հայրապետի եւ մի մասնիկ Նոյեան տապանի՝ զոր ընկալաւ Ս. Յակովը ի հրեշտակէն յԱրարատեան լերինն :

13. Խաչ սրանչելագործ Գետաղարծ Պետրոս Կաթուղիկոսի, որով նա զարձոյց զընթացս ջուրց ի Սերաստիայ յամի 1049 ի 6 Յունվարի ի ժամ Զրօրհնեաց :

Եւ այլ բազմաթիւ մասունք, որը պահին յուկի եւ յարծաթի տուփս, յաջս եւ ի խաչս, զարդարեալ ակամքք 44) :

(44) Զընարժակն տեսցես ի նոր տումարի զանձատան պահառանի սրբոյ Տաճարիս, զոր բազում ճգամբք եւ աշխատութեամբ յօրինեաց Գէորգ Դ Կաթուղիկոս ամենայն Հայոց :

Նախնի պատմաբանք ընծայեն Մայր Տաճարիս զանուանս «Շողակաթ Աստուածածին»՝ «Կաթուղիկէ Եկեղեցի» «Մայր Եկեղեցի» «Մայր Աթոռ» եւ ընդհանրապէս կոչի «Սուրբ Էջմիածին» :

Կարծիք են ոմանց՝ զի կանսաւ չէր աստ վանք միաբանից, այլ միայն Աթոռ Կաթուղիկոսական, որ ի Թուին 452, ի պատճառը բաղաքական հանգամանաց՝ չօրելով Կաթուղիկոսութեան Հայոց ընդդիմակալել բռնութեանց ժամամակին՝ փոխադրեցաւ ի Դուին յաւուրս Մելիտէ Կաթուղիկոսի :

Բայց որպէս զի հին Տաճարն Էջմիածնի՝ հիմն Հայաստանեաց Եկեղեցւոյ մի՛ ի կործան մասնեսցի եւ կամ ամսյասցի բոլորովին, բարւոք եւ օգտաւէտ համարեցան հաստատել աստ զվանական միաբանութիւն : Յայն ձեռնարկ նպաստաւոր էր մանաւանդ Վահան Մամիկոնեան Մարզպանն Հայաստանի, որ եւ կարգեց ի Վահանայր զՂազար Վարդապէտն Փարպեցի զհոշակաւոր պատմագիրն Հայոց յետ Մովսիսի Խորենացւոյ. Կաթուղիկոսունք ամենայն եւ նախարարք եւ իշխանք ոչ երբէք անխնամ եւ առանց հոգատարութեանց իւրեանց Թողին զայն նորահաստատ մենաստան, զորմէ եւ Ստեփաննոս Սիմեաց Եպիսկոպոսն վկայէ (42), որպէս եւ Մովսէս Բ Կաթուղիկոսն յամի 565, կարգեց զԿիւրիոնն Վահանայր վանիցս եւ միանգամայն Քորեպիսկոպոս Արարատեան վիճակի, որ եւ վարեց զպաշտօն իւր զամս եօթն, որպէս վկայէ Ռւստանէս Եպիսկոպոս (43), եւ ապա նշանակեցաւ Կաթուղիկոս Վրաց, ըստ որում մինչեւ ցայն ժամանակ Կաթուղիկոսունք Վրաց ազդի ի Հայրապետէն Էջմիածնի Խառնուին զկաթուղիկոսական ձեռնարդութիւնն :

Յամի 596, ի ժամանակս Արքահամ Կաթուղիկոսի՝ Ճողով եղեւ ի Դուին բաղաքի, ուր հրաւիրեցաւ եւ Վահանայրն վանից Էջմիածնի (44) :

(42) Ստեփաննոս Օքրեեան, ողբ ի վերայ Էջմ. երես 45.

(43) Պատմ. Ռւստանէս Եպիսկոպոսի հատ. Բ. Ա. եր:

(44) Նոյն հատ. Բ. պ. 34 երես:

Ի Թուին 618, Կոմիտաս Կաթուղիկոսն, որպէս եւ յիշեցաք, զկաթուղին վերանորդեաց զԵկեղեցին եւ գվանս Էջմիածնի :

Թէպէտ եւ ի սկզբան վանքն Էջմիածնի՝ եղեալ ի ինամս եւ ի շնորհս Կաթուղիկոսաց եւ իշխանազանց Հայոց՝ անկորուստ ունէր զիւր մեծ արտօնութիւնն եւ զբարեշրութիւնն, բայց ի ժամանակս անընդհատ յարծակմանց եւ աշխարհաւէր արշաւանաց Թշնամնեաց եւ կողոպտիչ հարստահարութեանց սկսաւ տակաւ առ տակաւ խանդարիլ եւ երբեմն բոլորովիմբ ամայանալ : Առաւել ծանր եւ մեծ լինա կրեաց Էջմիածնին յորժամ կաթուղիկոսական Աթոռութիւն ստիպեալ ի պատմական հանգամանաց սկսաւ փոխազրիլ յայլ եւ այլ տեղիս, քանզի հեռացեալ Հայրապետացն հետզինտէ ի ծոցոյ բռն Հայաստանի՝ անձեռնհաս անձին խնամել գտանէին եւ հոգ տանել Մայր Տաճարին Ս. Էջմիածնի եւ վանուց նորին :

Այն սուրբ Էջմիածնն կրեաց զբարմազան հալածանս ի Թըշնամեաց եւ հարստահարեցաւ, երբ ծաղկեալ եւ իրը ի բազումս անշրացեալ եւ յետին աղբատութեան վիճակեալ, բայց միշտ էր ի մեծ յարգանս եւ ունէր զիւրն բարձր նշանակութիւն՝ յազգայինս եւ յօտարազինս : Եւ յորժամ խախտեցան վերստին հիմունք Հայոց Տէրութեան, յորժամ բարձաւ բոլորովին Թագաւորական իշխանութիւնն ի Հայոց յերեսաց սարակինուսաց յաւուրս վերջին Լեւոնի Զ ի 1594 թ. եւ յորժամ յամենուստ վտանգք սպառնացին կորստեան ոչ միայն ազգին, այլ եւ զոյութեան Եկեղեցւոյ եւ զաւանութեան Հայաստանիայց, յայդմ զառն միջոցի Աղդն Հայոց յամենայն կողմանց յուսակտուր՝ զարծոյց գուշ եւ զաչս իւր առ Մայր Աթոռն սուրբ Էջմիածնին իրեւ առ միակ հիմունս հաստատութեան իւրոյ աղզայնութեան եւ Եկեղեցւոյ :

Ռւստի ջանիւք եւ համահամ կամօք ընդհանրութեան ազդին Հայոց յետ բազմաժամանակեայ Թափառականութեան վերստին փոխազրեցաւ Կաթուղիկոսական Աթոռն յԵջմիածնի յաւուրս ընտրութեան կիրակոս Կաթուղիկոսի ի Թուին 444, եւ այնուհետեւ ե-

կաց մնաց Ո.թոռ Հայրապետութեան յէջմիածին անշարժ, մինչեւ ցայսօր՝ եւ մնասցէ յաւիտեան :

Աստ ի սուրբ Գրիգոր Լուսաւորչէ մինչ ցՄելիտէ յընթացս 450 ամաց (ի 502—452) նստան մետասան կաթուղիկոսունք, ի Մելիտոսէ մինչ ցԿիրակոս Ա. Վիրապեցի յընթացս 989 ամաց (ի 452 ց1444) նստան 82 կաթուղիկոսունք յայլ եւ այլ տեղիս: Յօրէ անտի վերադարձի կաթուղիկոսական Ո.թոռոյ ի 1444 թ. սկսեալ ի Կիրակոս կաթուղիկոսէ մինչ ցայժմնան Վեհափառ Գէորգ Գ կաթուղիկոսն յընթացս 452 ամաց՝ մի զինի միոյ յաջորդաբար նստան յՈ.թոռ Հայրապետութեան 46 կաթուղիկոսունք, յորոց ոչ սակաւք, որպէս ցուցաւ ի վեր անդր, եռանդազին եւ անխոնչ աշխատութեամբ հոգացեալ զնորանոր շինութեանց եւ վերանորոգութեանց՝ ջան ի գործ եղին վասն բարեկարգութեան Մայր Վանուցս եւ վասն լուսաւորութեան մանկանց Նորոյ Ռւկսի եւ պայծառութեան սրբոյ Տաճարիս:

Թէեւ ի զանազան ժամանակս կաթուղիկէ Եկեղեցին էջմիածնի ենթարկեցաւ ընդ զանազան փոփոխութեամբ նորոգութեան, երբեմն մասամբ եւ երբեմն ամրոջապէս վերանորոգեալ, այլ սակայն ըստ հաւաստի աւանդութեանց մինչ ցայսօր Տաճարն անկորուստ պահէ զիսկական առաջին հիմունս, զիսկական դրութիւն իւր՝ զբարձրութիւն որոնց, զլայնութիւն եւ զերկարութիւն Տաճարին ըստ կանխադոյն հիմնադրութեան ի սրբոյն Գրիգորէ Պարթեւէ: Ի ներքուստ երկարութիւն Եկեղեցւոյս յարեւելց ցարեւմուստ է 34 $\frac{1}{2}$ կանգուն՝ ոչ հաշուելով զտարածութիւն աւագ սեղանոյ՝ որ լինի 84 $\frac{1}{2}$ կանգուն. ուրեմն ի միասին 40 կանգուն (առանց հաշուելց զտարածութիւնն նորոյ պահարանի). լայնութիւնն ի հիւսիսոյ ցարաւ է 284 $\frac{1}{2}$ կանգուն. ի յատակէ ցառաստաղն մեծի կաթուղիկէին է համաչափ երկարութեան այս ինքն 34 $\frac{1}{2}$ կանգուն, իսկ ի յատակէ ցվերին կամարսն 49 կանգուն, եւ ցստորին կամարսն 45 կանգուն:

Իսկ արտաքուստ առանց հաշուելոյ դտարածութիւն նորակառոյց զմբեթայարկ պահարանաց՝ երկարութիւնն է 50 կանգուն,

լայնութիւնն 42 կանգուն ընդ մէջն, իսկ ի ծայրս 55 կանգուն: Բարձրութիւնն արտաքուստ 50 կանգուն եւ դոյզն ինչ աւելի:

Նորոգութիւնն հետ գիետէ արարեալք տուեալ են թէեւ Տաճարին զնարտարապետական տարբերութիւնս եւ զանհաւասարութիւնս չափուց, սակայն այսու ամենայնիւ յոյժ վսեմ եւ հոյակապ տեսանի Եկեղեցին, որ հինգ կաթուղիկէիւք իւրովք յիշեցուցանէ զբիւզանդեան ճարտարապետութիւն, ունելով ընդ նմին եւ զոպաւորութիւն բուն իսկ հայկական ճաշակի, եւ մանաւանդ հոյակապէ զանգակատունն բարձրութեամբ եւ Թեթեւութեամբ, եւ գեղեցիկ քանդակագործ դրուակօքն: Իսկ որ ինչ վերաբերի յայն ագդու տըպաւորութիւնն, զոր զգայ որ ի մտանելն յայս բազմադարեան Տաճար, Թեթեւս հաւատարիմ լիցի անկեղծ վկայութիւն Ո.ուս նանապարհորդ Մուրապեօվի, զոր չէ աւելորդ աստէն յառաջ բերել, որպէս ասէ նա. « Զերմեռանդութեան զզացմամբք լնանի հոգիդ իբրեւ մուանես ի հնագարեան Տաճար սրբոյն Գրիգորի, որ բարձր է բայց մուեալ, լուսաւորեալ միայն երկուտասան անծուլ լուսամտօր վերին մեծի կաթուղիկէի եւ միով կանթեղաւ, որ ի վերայ միջին սեղանոյն (Խօման տեղոյ): Սա կառուցեալ է ի մէջ չորից սեանց, որը պահպանեն զկաթուղիկէն եւ սիրտն յակամայս ծգտի եւ մլէ զմել ի պատուանդան այսր սեղանոյ, ուր Լուսաւորչին Հայաստանի երեւեցաւ սրանչելի տեսիլն եւ ուստի արդմքեւ իբրեւ ի լուսափայլ Շողակաթ յաղբերէ տարածեցաւ հոգեւոր լուսաւորութիւն ի վերայ ընդհանուր Հայաստանի: Այսպիսի տեղիք ուուգեալք գրլով աղօթախաւն քրտամբք եւ արտասուօր նահատակաց զառանձնն իմն զտպաւորութիւն ազգեն ի հոգիս մարդկան եւ վասն ի վերայ նոցա շինեալ տաճարաց առաւել հաստատուն (իմանալի եւ խորհրդաւոր) հիմունք լինին քան զմարդկային բազմագանձ հարստութիւնս »:

« Յայսմ տեղւոչ աղօթէր սուրբն Գրիգոր, եւ յետ տասն եւ հինգ դարուց դարձեալ զան (Հայք) աստ աղօթել եւ մատուցանել զանարիւն պատարազս, Թէեւ մրրիկք ժամանակաց եւ աղդաց աւերիչ եւ

քայլայիչ զօրութեամբք իւրեանց անցին զնախաթռու մենաստանաւ»:

« Զերմեռանդութիւնն առաւել բազմանայ յորժամ յիշեմք զաւանդութիւնն, թէ սուրբ սեղանն Միածնի (Բանին)՝ կառուցեալ է յայնմ իսկ տեղուց, ուր կանգնեալ էր առաջին սեղանն, յորոյ վերայ զգոհութեան պատարագն մատոյց նախահայրն Նոյ, վասն փըրկութեան ազգի մարդկութեան միջնորդութեամբ ընտանեաց նորա: Յայս կէտ պարզին տեսիլք մեծին Գրիգորի Թէ Էր աղազաւ Միածնի որդին Աստուծոյ եցոյց նմա յատկապէս զայն տեղի վասն մատուցման անարին պատարագի, ուր մատուցեալ էր պատարագն Նոյի» (15):

Ապաքէն եթէ բազմադարեան այս սուրբ Տաճար, ևթէ քրիստոնէութեան փառացի միակ խանճարուրն Հայոց, եթէ հրմն հաստատութեան Հայաստանեաց ուղղափառ Եկեղեցւոյ, սոյն օրինակ վսեմ եւ սրտաշարժ տպաւրութիւնս ներդորէ ի սիրտ եւ ի նոդիս օտարազգի ճանապարհորդաց, որպիսի առաւել զգալի տպաւրութեամբք, որպիսի անծկայրեաց եւ անսահման չերմեռանդութեամբք, որպիսի սրբազան զգացմամբք լոցին սիրտք հարազատ եւ հաւատարիմ որդւոց սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Բ. Կուսաւորչին, խոնարհաբար մտանելով յայս Տաճար սրբութեան եւ պատկառանօր մատուցանելով զերկրպազութիւնս նուիրական սուրբ Սեղանոյ Խշման Միածնի որդւոյն Աստուծոյ:

Եւ արդ այս սրանձելահրաշ սուրբ Տաճար եւ Մայր Աթոռ Հայաստանեաց հանդերձ սուրբ Ուկտիսին եւ իւրով սեպհական կալուածովք ցարդ վայելեալ էր եւ յուսայ յաւէտ վայելել զազատութիւնն եւ զապահովութիւնն՝ աղօթելով Աստուծ վասն պարզեւոյ զգանկալին առողջութիւն եւ երկար կեանս Օգոստափառ կայսեր եւ համայն Արքունեացն:

(15) Ճանապարհորդութիւն Պ. Մուրավեօվի ի Վարստան եւ ի Հայաստան (Գրուգիայ եւ Արմենեայ), Ս. Պ. Բ., 1848 թ. Հա. Բ., երես 53—54:

ОПИСАНИЕ

АРМЯНСКАГО ПЕРВОПРЕСТОЛЬНАГО СОБОРА ЭЧМІАДЗИНЪ.



Первопрестольный Соборъ Эчміадзинъ, подъ вліяніемъ Христіанской религіи и своимъ непотрясаемъ существованіемъ, былъ самимъ Промысломъ Божімъ предназначенъ бытъ непоколебимымъ основаніемъ Христіанства въ Арменіи, религіознымъ и національнымъ центромъ Армянского народа, предпочтительнымъ и первенствующимъ патріаршимъ престоломъ Армянской церкви, какъ это подтверждается его исторію. Но храмъ сей не первая, по времени основания, церковь въ Арменіи. Еще во время человѣческой жизни И. Христа, Спасителя нашего, Армянскій царь Абгаръ, услышавъ вѣсть о чудесныхъ дѣяніяхъ и исцѣленіяхъ Его, увѣровалъ въ Его Божественое могущество, и немедленно отправивъ пословъ, пригласилъ Его къ себѣ для исцѣленія своего долговременного и неисцѣлимаго недуга. Иисусъ обѣщалъ дать ему въ свое время исцѣлителя, и дѣйствительно вскорѣ св. апостолъ Фаддей прибыль въ Арменію не только для исцѣленія царя, но еще болѣ для проповѣданія слова Божія и чистой безпорочной религіи Христіанской по всей Арmenії.

И вотъ сей апостолъ, а также и Вареоломей, впослѣдствіи же и другіе апостолы и ученики Спасителя, просвѣтили новою религіею страну Армянскую, наставили и крестили многихъ, воздвигли многочисленныя церкви въ разныхъ провинціяхъ

Арменіи и потерпѣли мученіе во имя Господа. Такимъ образомъ еще въ самомъ началѣ Христіанства апостолъ Фаддей утвердилъ въ Арmenіи Христіанскуу церковь, которая справедливо считается самою первою, официально утвержденную, церковью во всемъ языческомъ мірѣ, о чёмъ единогласно свидѣтельствуютъ какъ отечественные историки и преданія, такъ и церковные и гражданскіе историки другихъ народовъ.

Каѳедральный же Соборъ Эчміадзинъ основанъ въ 303 году, по чудесному видѣнію св. Григорія Просвѣтителя, который потерпѣлъ многоразличныя ужасныя мученія отъ Армянскаго царя Трдата за Христіанскую вѣру, но сверхъестественною силою Божію остался цѣлъ и невредимъ. Затѣмъ Трдатъ, узнавъ отъ своихъ нахараровъ 1), что св. Григорій — сынъ персидскаго вельможи Анака, который убилъ его отца — царя Хосрова I, повелѣлъ бросить его въ глубокую яму Хоръ-Вирапъ 2), бывшую въ крѣпости Арташатъ, куда бросали обыкновенно тяжкихъ преступниковъ, осужденныхъ на смертную казнь, и гдѣ отъ могильной темноты, смрадного и удушливаго воздуха, отъ укушенія зміевъ, ящерицъ, скорпионовъ и всевозможныхъ ядовитыхъ гадовъ, наконецъ отъ голодной смерти, брошенные дѣйствительно немедленно лишились жизни. Но великій мученикъ, по Божіей волѣ, чудеснымъ образомъ остался въ этой невыносимой ямѣ безвреднымъ цѣлыхъ 15 лѣтъ, получая утѣшеніе отъ одной бѣдной вдовицы, которая, по внушенію свыше, тайкомъ бросала каждый день въ яму по небольшому хлѣбу на прошита-

(1) Нахараръ армянское слово и значитъ—придворный, вельможа, владительный князь.

(2) Армянское слово Хоръ-Вирапъ значитъ—Глубокая-Яма.

ніе блаженнаго страдальца. Въ это время въ Арmenіи потерпѣли мученіе монахини, пришедшия изъ Рима; главная изъ этихъ мученицъ были Рипсимѣ и наставница ихъ Гаянѣ. Гоненіями Римскаго императора Діоклетіана обращенная въ бѣгство, онѣ отыскивали мирное убѣжище въ Арmenіи, и дойдя до столицы Вагаршапатъ, скрывались въ давильняхъ близжайшихъ садовъ. Діоклетіанъ особымъ посланіемъ просилъ Трдата отыскать въ предѣлахъ Арmenіи бѣглыхъ дѣвъ и отправить ихъ къ нему. Трдатъ повелѣлъ немедленно отыскать ихъ, которыхъ и нашли близъ города Вагаршапата. Услышавъ о необыкновенной красотѣ Рипсимѣ, Трдатъ пожелалъ видѣть ее, и увидѣвъ ее воспламенился любовью къ ней, а потому онъ не захотѣлъ возвратить ее, а самъ задумалъ жениться на ней. Однако встрѣтивъ рѣшительный отказъ и непоколебимое сопротивленіе со стороны св. Рипсимѣ, разгневанный царь приказалъ мученіями извести ее, наставницу Гаянѣ и другихъ дѣвъ. Въ слѣдъ за тѣмъ не замедлило и Божіе наказаніе, постигшее Трдата и его нахараровъ, которые въ звѣрскомъ изступленіи, разодравъ одежду, оставили царскія палаты и богатыя жилища и стали бродить по лѣсамъ и горамъ, какъ дикіе звѣри. Тогда сестра Трдата Хосровидухъ въ божественномъ видѣніи получила повелѣніе вынуть изъ Арташатскаго Хоръ-Вираля многострадальца Григорія, ибо лишь отъ него могутъ получить исцѣленіе порожденные.

Слова Хосровидухта сначала всѣмъ показались невѣроятными и смѣшными; но когда видѣніе повторилось нѣсколько разъ, тогда Нахараръ Отѣ былъ отправленъ въ Арташатъ, который поспѣшно прибылъ туда дѣйствительно вынуль живаго мученика изъ Вираля. Истлѣвшая одежда, длинные сѣдые волосы и борода, покернѣвшее и изнуренное лицо и тѣло, придавали

блаженному видъ мертвца и вызывали въ очевидцахъ слезы и душевное состраданіе.

По приказанию нахарара Отá, немедленно обмыли и обчистили св. мученика, облачили его въ новая одѣянія и съ большими почестями повезли въ Вагаршапатъ, гдѣ царь Трдатъ, придворные и весь народъ вышли къ нему на встрѣчу и молили его о дарованіи имъ душевнаго и тѣлеснаго исцѣленія.

Увидѣвъ жалостное и изступленное положеніе Трдата и другихъ, получившихъ Божіе наказаніе, св. Григорій молилъ Всевышняго Бога о помилованіи ихъ и дарованіи имъ исцѣленія тѣлеснаго и душевнаго, и дѣйствительно всѣ исцѣлились, и прия въ сознаніе признавались въ своихъ грѣхахъ и просили у него прощенія и отпущенія.

Послѣ того блаженный святитель началъ божественнымъ учениемъ и проповѣданіемъ обращать ихъ отъ язычества на путь истины, разъясняя и давая имъ знать истинное Божество св. Троицы, Отца и Сына и св. Духа. А потомъ, повелѣвъ собрать моши св. Рипсимѣ и другихъ мученицъ, уложилъ тѣло каждой особо на свое мѣсто мученія и въ своихъ одѣждхъ, поставилъ надъ каждой особую часовню.

Все еще продолжая обучать народъ слову Божію, св. Григорій однажды ночью имѣлъ божественное видѣніе. Вдругъ послышались страшный шумъ и гулъ, разверзся небесный сводъ и яркій свѣтъ началъ стекать на землю; вмѣстѣ съ свѣтомъ стали спускаться небесныя воинства съ огненными крыльями и съ человѣческимъ образомъ. И вотъ мужъ сверхъ естественного роста и грознаго вида, держа въ рукѣ золотой молотъ и окруженный небесными силами, быстро идетъ на самую средину Вагаршапата и со страшною силою бьетъ золотымъ молотомъ по землѣ, изъ пѣдъ которой тотчасъ раздаются ужа-

сающіе раскаты и гуль. Послѣ того надъ дворцомъ показалось золотое подножіе, высокое и большое какъ холмъ, надъ подножіемъ столбъ огненный, надъ столбомъ куполь облачный, надъ куполомъ крестъ сияющій. Пока св. Григорій, изумленный, съ удивленіемъ смотрѣлъ на видѣніе, явился ангель Божій и разъяснилъ ему явленіе: "Мужъ грозный—Божій Промыслъ (сынъ Божій), золотое подножіе—непоколебимая твердость, огненный столбъ—церковь Армянская, облачный куполь—жилице праведныхъ, а большой лучезарный крестъ—само великое первосвященство. И мѣсто сіе да будетъ храмомъ Божіимъ и домомъ молитвы всѣхъ вѣрующихъ (христіанъ), и престоломъ первосвященства З).

На другой день св. Григорій поспѣшилъ разскказать царю Трдату, придворнымъ и всему народу это божественное видѣніе и приказалъ указанное Ангеломъ мѣсто немедленно обвести каменной оградой. Послѣ же крещенія царя, князей, придворныхъ и всего народа, св. Григорій воздвигъ на томъ мѣстѣ первопрестольный Соборъ, постройкѣ котораго самъ царь Трдатъ, царица Апхенъ, царевичъ Хосровъ и сестра царя Хосровиухътъ, князья и вельможи, и весь народъ содѣствовали не только материальными приложеніями, но и личнымъ рабочимъ трудомъ 4).

Такимъ образомъ быстро былъ сооруженъ храмъ Эчміадзинъ въ 303 году, который и сдѣлялся матерью всѣхъ церквей Арmenіи и престоломъ великаго Первосвященства всего армянского народа.

3) Подробное описание и объясненіе божественного видѣнія св. Григорія см. въ достовѣрной исторіи очевидца Агатангехоса (секретаря царя Трдата) на арм. из. Костанд. 1822 г. стр. 270—279.

4) ibid, стр. 282.

Храмъ сей недолго оставался въ своемъ первоначальномъ великолѣпіи, ибо отступникъ Меружанъ 5), вступивъ въ Арmenію съ персидскими войсками, разорилъ много сель и городовъ, въ числѣ ихъ и Вагаршапатъ съ Эчміадзинскимъ храмомъ, расхитивъ и всѣ его сокровища, въ 381 году. Сто лѣтъ спустя храбрый полководецъ армянскій Ваհ'анъ Мамиконянъ, получивъ отъ персидского правительства должность великаго Марзпана 6), возобновилъ Эчміадзинский соборъ въ 483 году 7).

Это возобновленіе вѣроятно не первое, ибо первопрестольная церковь послѣ разоренія Меружана не могла оставаться въ такомъ положеніи цѣлыхъ сто лѣтъ; хотя въ современныхъ лѣтописяхъ и не упоминается—кѣмъ и когда было это возобновленіе, но оно едва ли можетъ подлежать сомнѣнію.

За тѣмъ, катохикось (патріархъ) Комитасъ, по окончаніи постройки великолѣпной церкви св. Рипсимѣ, озабочился, въ 618 г. о всѣхъ необходимыхъ возобновленіяхъ Эчміадзинского храма и вместо деревянного купола возвелъ онъ каменный, поставивъ надъ нимъ большой крестъ 8), который потомъ, по приказанію персидского полководца Аппъ—Н'аджѣ, овладѣвшаго армянскимъ городомъ Двинъ и разорившаго много церк-

5) Меружанъ былъ армянскій Нахараръ изъ рода Арцруни и перешелъ въ персидскую вѣру,

6) Марзпанъ—персидское слово, вошедшее въ армянскій языкъ, значить правитель страны, намѣстникъ.

7) См. Исторію Газара (Лазара) Парпеци, на арм. яз., Венеція, 1793 г. стр. 273.

8) Исторія Епископа Себеоса, русс. переводъ, С. И. Б. 1862 г. стр. 98 и исторія Катохикоса Н'овн'апнеса (Иоанна) VI, на арм. яз., Москва, 1853 г., стр. 43.

вей, канатами быль сорванъ въ 982 году 9). Послѣ того въ лѣтописяхъ армянскихъ не упоминается о болѣе или менѣе значительныхъ возобновленіяхъ сего Храма до временъ Катохикоса Киракоса I (Кириакъ) Вирапеци 10), который, по словамъ Товмаса Мецопеци 11), возобновилъ его въ 1442 г. За тѣмъ, до Катохикоса Мовсеса III (Мойсей) также не упоминаются какія-либо значительные возобновленія сего храма.

Персидскій царь Шахъ-Абасъ I, видя необыкновенную привязанность Армянъ, насильственно переселенныхъ въ Персию, къ Эчміадзину, прежде задумалъ окончательно разрушить этотъ храмъ и его камни, даже землю, перемѣстить въ Персию и построить тамъ изъ нихъ новую церковь Эчміадзинъ, но потомъ перемѣнилъ свое намѣреніе и приказалъ, въ 1614 г. вынуть изъ строенія церкви 15 главныхъ камней, которые и, были отправлены въ новую Джулльфу 12).

Въ это время Эчміадзинский храмъ уже находился въ разоренномъ состояніи, о чемъ свидѣтельствуетъ историкъ Аракель: “каменный полъ и потолокъ церкви раздроблены и сдѣлялись гнѣздомъ гадовъ и птицъ и большія окна безъ рамъ и стеколъ; снаружи вершина купола, крыша и поверхность стѣнъ

9) Исторія Степаниоса Асохика, на арм. яз., Парижъ, 1859 г., стр. 175.

10) Будучи около 32 лѣтъ братомъ при монастырѣ Хоръ-Вирапъ, Катохикосъ Киракосъ I получилъ прозвище Вирапеци.

11) Истор. Чамчяна, на арм. яз., Венеція, 1784 г. Т. III. стр. 489.

12) Новая Джулльфа находится въ Персіи, близъ Испагана; она основана въ 1606 г. Армянами, по повелію шахъ—Абаса I насильственно переселенными туда изъ старой Дфуллы, развалины которой находятся въ Нахичеванскомъ уѣзде Эриванской губерніи.

растрескались и камни выпали, а около основания стѣнъ камни сдѣлались ноздреваты и разсыпались 13.).

Поэтому Катохикосъ Мовсесъ III Сюнечи, будучи еще архимандритомъ и лампадаремъ (ключаремъ) при Эчміадзинскомъ храмѣ, началъ, въ 1627 году, возобновлять крышу купола и стѣны церкви, что и окончилъ сдѣлавшись Катохикосомъ.

Преемникъ Мовсеса III, катохикосъ Пилиппъ (Филиппъ) возобновилъ, въ 1633 году, всю крышу церкви тесанными плитами, кромѣ крыши купола; потомъ отправившись въ Іерусалимъ и Константинополь, по возвращеніи своемъ началъ онъ, въ 1654 г. строить большую колокольню, прымкая ее къ западной стѣнѣ храма, но умеръ доведя постройку только до половины.

Преемникъ его катохикосъ Н'акобъ II (Яковъ) довершилъ эту колокольню въ 1658 году. Украшенная красивымъ куполомъ и чрезвычайно изящными скульптурными арабесками, колокольня сія состоитъ изъ трехъ ярусовъ, изъ коихъ верхній—куполь—опирается на осьми тонкихъ круглыхъ столбикахъ, а средній и нижній поддерживаются четырьмя базальтовыми столбами.

За тѣмъ, катохикосъ Егіазаръ (Ехіазаръ) возвелъ, въ 1682 году, три небольшія колокольни на восточномъ, сѣверномъ и южномъ крыльяхъ церкви.

Катохикосъ Аствацатуръ (Богданъ) Н'аматанци возобновилъ въ церкви полъ и четыре большихъ столба, которые поддерживаютъ главный куполь и ближайшіе своды.

Катохикосъ Симеонъ возобновилъ всю крышу церкви, а внутри два большихъ южныхъ столба.

13) Исторія Аракела, стр. 177 и 298.

Катохикосъ Хукасъ (Лука) возобновилъ спаружи, вокругъ всей церкви, четыре ряда каменныхъ ступеней.

Но крыша церкви, возобновленная катохикосомъ Симеономъ, скоро испортилась, ибо во время прихода русского войска въ Арагатскую область въ 1804 году, персидскіе солдаты забравшись туда съ цѣлью обсервациі, развели тамъ во многихъ мѣстахъ очаги, отъ чего выгорѣли и растрескались камни, образовавъ такимъ образомъ большія щели, черезъ которыхъ протекала дождевая вода и много вредила крышѣ и стѣнамъ Храма. А потому катохикосъ Епремъ (Ефремъ) возобновилъ, въ 1816 году, всю крышу, покрывъ ее тесанными плитами.

Наконецъ, катохикосъ Кеворкъ IV, вступивъ въ 1967 году на патріаршій престолъ, сталъ заботиться о великолѣпіи сего Храма. Прежде всего обративъ вниманіе на необыкновенную тѣсноту хранилища разныхъ святынь, ризъ и другихъ предметовъ, которые были перемѣшаны въ беспорядкѣ, построилъ, въ 1868—69 г. новую обширную и великолѣпную ризницу изъ тесанныхъ камней въ трехъ отдѣленіяхъ. Ризница эта примыкаетъ къ восточной стѣнѣ церкви и прежнихъ маленькихъ двухъ ризницъ, кои находятся внутри церкви съ сѣверной и южной стороны Главнаго алтаря и двери коихъ также увеличилъ Катохикосъ Кеворкъ IV. Южная маленькая прежняя ризница, въ которой прежде хранились церковные сосуды и другія святыни, нынѣ ведеть въ новую ризницу. Въ первомъ отдѣленіи ея хранятся въ красивыхъ орѣховыхъ шкафахъ ризы, сосуды и другія вещи для обыкновенного употребленія; здѣсь Катохикосъ Кеворкъ IV поставилъ престолъ съ образомъ св. Георгія Побѣдоносца, во имя кото-
рого освященъ и самый престолъ. Ключъ отъ сего отдѣленія

ризницы находится у старшаго ключаря церкви. Во втеромъ отдѣлениі хранятся св. Копье, части отъ Животворящаго креста и другія святыни и мощи святыхъ; отсюда входъ въ третью отдѣлениe, гдѣ хранятся всѣ церковныя и другія древности. Второе отдѣлениe имѣеть желѣзныя двери, отпираемыя двумя ключами; относительно ихъ Катохикосъ Кеворкъ IV установилъ правило, чтобы одинъ ключъ хранился у старшаго члена Эчміадз. Синода, другой у катохикоса, и только однімъ изъ нихъ пельзь отпереть дверь и войти во второе и третье отдѣлениe.

При входѣ во второе и третье отдѣлениe новой ризницы представляется восхитительное зрѣлище, гдѣ въ орѣховыхъ стеклянныхъ шкалахъ разложены попорядку мощи святыхъ, патріаршія и епископскія облаченія, митры, посохи и всевозможные священныес сосуды; все это прежде было перемѣшано въ беспорядкѣ въ старой маленькой ризницѣ и нельзя было вошедшему замѣтить что нибудь.

Эчміадзинскій храмъ имѣеть 35 не очень большихъ оконъ; изъ нихъ 12 вокругъ главнаго купола, 9 въ западной, 6 въ южной, 7 въ сѣверной и 1 въ восточной стѣнѣ. Многія изъ этихъ оконъ съ давнихъ временъ были заложены по причинѣ опасности, но по приказанію Катохикоса Маттеоса I (Матвей) въ 1860 г. всѣ они были открыты, котрыя не только освѣтили темную церковь, но и значительно устранили сильную сырость.

Съ самаго начала и до сихъ поръ Соборъ сей имѣеть три двери. Главная дверь въ западной стѣнѣ подъ большою колокольнею; другія двери, значительно меныше первой, въ сѣверной и южной стѣнахъ.—Кромѣ того, въ южной стѣнѣ, снаружи, ясно видно мѣсто заложенной двери, черезъ которую, какъ гласить преданіе, ходили только катохикосы и царская фамилія.

Въ церкви прежде было для духовенства только одно опредѣленіе мѣсто (клиросъ) передъ Главнымъ алтаремъ; виослѣдствіи же катохикосъ Егіазаръ, воздвигнувъ алтарь надъ мѣстомъ сопшествія, устроилъ второй клиросъ поставивъ патріаршій тронъ и проведя отъ сѣверной стѣны къ южной нѣвысокую каменную перегородку, которая остается до нынѣ. Первый же клиросъ такъ какъ иенмѣль никакой перегородки, то катохикосъ Кеворкъ IV поставилъ изящную, европейской работы, рѣшетку, которая идетъ отъ сѣвера къ югу и имѣеть три прохода, одинъ въ серединѣ, другіе два по бокамъ, каждый съ двумя растворчатыми дверцами.

Храмъ имѣеть нынѣ семь алтарей. Первоначальный, называемый Главнымъ, сдѣланъ св. Григориемъ Просвѣтителемъ при самомъ основаніи церкви, и потомъ былъ нѣсколько разъ обновляемъ. Онъ находится въ сводообразномъ углубленіи восточной части храма, больше другихъ и выше отъ пола аршина на два, имѣя по бокамъ по пяти ступеней. Лицевая сторона основанія (возвышеніе отъ пола) этого алтаря мраморная, украшенная живописными изображеніями 12 апостоловъ, по серединѣ—Божіей Матери съ Младенцемъ на рукахъ, по сторонамъ же ихъ—двухъ діаконовъ: первомуученика Стефана и Филиппа. Престолъ здѣсь, съ самого основанія церкви, во имя Богоматери и празднікъ его на канунѣ Успенія 14).

Иконостасъ-хачкалъ 15) присланъ изъ Смирны при Катохикосѣ Аствацатурѣ въ 1721 году; онъ сдѣланъ изъ дерева,

14) По арм. церковн. уставу Успеніе должно праздноваться непременно въ воскресенье, что случается отъ 12 до 16 Августа.

15) Въ Армянскихъ церквяхъ, строго говоря, нѣть иконостаса, а зановоѣсь; только половина алтаря отгораживается деревянною или ка-

почти весь вызолоченъ и чрезвычайно красивъ, имѣеть двѣ двери. За хачкаломъ (иконостасомъ) находится въ сѣверной стѣнѣ 16) особое Дарохранилище или жертвенникъ.

По бокамъ Главнаго алтаря, на одной съ нимъ линіи, находятся два алтаря, построенные въ 1730—34 г. катохикосъ Абрах'амомъ (Авраамъ) II, съ лѣвой стороны во имя св. апостола Іакова брата Господня, а съ правой во имя св. Григорія Просвѣтителя. Надъ обоими престолами возвышались прежде красивыя деревянныя сѣни, поставленныя тѣмъ же Абрах'амомъ, но впослѣдствіи по причинѣ ветхости были сняты, по праказанію Катохикоса Матевоса I въ 1861 г.и подорены Вагаршапатской сельской церкви, а на мѣсто ихъ поставлены другія, изящно-сдѣланыя въ современномъ вкусы.

Въ сводообразномъ углубленіи южной стѣны есть престолъ во имя св. Іоанна Предтечи съ тремя ступенями, надъ которымъ возвышается небольшой каменный остроконечный куполъ на четырехъ столбикахъ. На этомъ алтарѣ обыкновенно хранится въ стеклянной кіотѣ серебряный, средней величины, котелъ со св. муромъ. Здѣсь во время епископскаго посвященія, стоятъ въ полномъ облаченіи, 12 епископовъ и другія духовныя лица, представляющія семь степеней священства, а именно: два священика, два діакона, два иподіакона, два аколита, два за клината, два псаломщика и два привратника въ соответствующихъ облаченіяхъ, наконецъ двое знатныхъ и двое нищихъ въ качествѣ свидѣтелей новопосвящемаго епископа.

менною перегородкою, за которой находится жертвенникъ, а также хранятся ризы, хоругви и другія церковныя вещи.

16) Во всѣхъ армянскихъ церквяхъ такъ.

Въ сѣверной части церкви также находится алтарь во имя св. Стефана первомученика съ семью ступенями, имѣя надъ престоломъ, обращеннымъ къ востоку, какъ и престолъ св. Іоанна Предтечи, каменный остроконечный куполъ на четырехъ тонкихъ столбикахъ. На этомъ алтарѣ по бокамъ престола примыкаютъ къ стѣнамъ двѣ каминныя скамы, каждая для шести лицъ, на коихъ возсѣдаются 12 епископовъ въ облаченіяхъ во время епископскаго посвященія; самъ же катохикосъ возсѣдается на особомъ тронѣ и выслушиваетъ показанія свидѣтелей о достоинствахъ новопосвящаемаго епископа и его устное исповѣданіе вѣры по догматамъ Армянской церкви. Самое же рукоположеніе, какъ и помазаніе катохикосовъ, а также и муроосвященіе, совершаются на Главномъ алтарѣ. Оба эти алтаря — во имя св. Іоанни Предтечи и Стефана первомученика — сдѣланы лишь въ 1684 году катохикосомъ Егіазаромъ.

Въ серединѣ церкви, подъ большимъ куполомъ, возвышается маленький алтарь на томъ самомъ мѣстѣ, где Единородный, по чудесному видѣнію св. Григорія, сойдя на землю, ударили золотымъ молотомъ и которое (мѣсто) съ самого начала называлось Ичманъ-Теги-мѣсто — сошествія. Здѣсь прежде не было алтаря, а только одинъ камень, въ родѣ надгробнаго памятника, стояль немного выше отъ пола и быль покрытъ дорогими парчами, какъ говорить историкъ Аракель 17).

Сначала катохикосъ Егіазарь устроилъ здѣсь алтарь и возвель надъ нимъ маленький конусообразный куполъ на четырехъ столбикахъ 18).

17) Ист. Аракела, стр. 210, 245 298.

18) Исторія Закарія Саркавага (Захірія Діакона), Эчміадзинъ, 1870 г., стр. 107.

Потомъ катохикосъ Аствацатуръ перестроилъ все это въ 1720 году; онъ поставилъ изящный куполъ изъ бѣлого мрамора съ живописью на красивыхъ мраморныхъ столбикахъ; поль же алтаря съ тремя ступенями устлалъ темнымъ мраморомъ.

Катохикосъ Абраамъ II обвелъ, въ 1732 году, вокругъ этого алтаря красивую мѣдную решетку съ двумя дверцами съ южной и западной стороны.

Наконецъ, седьмой алтарь во имя Архангеловъ Гавриила и Михаила находится во второмъ ярусѣ западной большой колокольни; здѣсь прежде отслуживалась обѣдня въ день Вознесенія и въ праздникъ Архангеловъ.

Нынѣ служба обыкновенно совершается на Главномъ алтарѣ, довольно часто на алтарѣ Ичманъ-Техи, а на прочихъ во время ихъ годовыхъ праздниковъ.

Внутри церкви всѣ стѣны, своды и столбы разукрашены рисунками изъ Ветхаго и Новаго Завѣта, изображеніями апостоловъ, святыхъ и нѣкоторыхъ армянскихъ святителей, кои писаны на холстѣ и наклеены на стѣнахъ безъ рамъ. Отъ сырости живопись пострадала, особенно на сводахъ и около карнизовъ.

Церкви придаютъ особое великолѣпіе два трона для возсѣданія катохикоса. Одинъ, изъ орѣхового дерева съ замѣтно красивою и искусною рѣзьбою, стоитъ передъ сѣверо-западнымъ большимъ столбомъ; куполъ его увѣнчанъ пятью маленькими конусообразными башенками. Хотя въ Эчміадзинскомъ монастырѣ сохранялось преданіе о томъ, что тронъ этотъ присланъ изъ Рима, но неизвѣстно было кѣмъ и когда; историкъ же Чамчянъ 19) говоритъ, что онъ присланъ Па-

19) Исторія Чамчапа, на арм. яз. Венециа, 1786 г. Т. III, ст. 725.

пою Иннокентіемъ XII въ подарокъ Катохикосу Нах'апету въ 1697 или 1699 году.

Второй тронъ, тоже изъ орѣхового дерева и болѣе помѣстительный, украшенъ перламутровой и черепаховой мозаикой; круглый куполъ его опирается на четырехъ тоненькихъ мозаичныхъ столбикахъ и увѣнчанъ четырьмя конусообразными маленькими башенками; онъ стоитъ у сѣверо-восточного большаго столба, противъ Главнаго алтаря. Тронъ сей, съ двумя такими же небольшими дверцами, присланъ изъ Смирны благочестивыми Армянами въ 1721 году.

Въ ризницахъ этого многовѣковаго каѳедральнаго Собора хранятся слѣдующія святыни.

1. Св. копье, которымъ сотникъ Лукіанъ прободалъ бокъ Спасителя на крестѣ.

2. Чудотворная икона—“Іисусъ снятый съ креста”, она вырѣзана на деревѣ евангелистомъ Ioannomъ.

3. Частицы отъ Животворящаго креста.

4. Десница 20) и черепъ апостола Фаддея, первого проповѣдника Арmenіи.

5. Десница и черепъ апостола Фомы.

6. Мизинецъ и зубъ апостола Петра.

7. Десница евангелиста Матвея.

8. Части мощей, (уложены вмѣстѣ): Ioanna Крестителя, апостола Андрея, евангелиста Марка, Николая Чудотворца и Георгія Побѣдоносча.

9. Черепъ св. Рипсимѣ и часть мощей св. Гаянѣ.

20) Чтобы удобнѣе было благословлять св. мощами, онѣ, по армянскому обычанию, хранятся, большую частью, въ золотыхъ и серебрянныхъ десницахъ (рукахъ).

10. Десница св. Григорія Просвѣтителя, а также двѣ же-лѣзныя скребницы и другія орудія, которыми мучили его.

11) Десница св. Аристакеса, сына св. Григорія Просвѣтителя.

12 Десница св. Якова Мцбинскаго и кусокъ оть Ноева ковчега, данный ему Ангеломъ на Араатѣ.

13. Чудотворный крестъ Катохикоса Петроса Петра Гетадарца, которымъ онъ пріостановилъ теченіе рѣки въ Севастіи во время водоосвященія, 6-го января 1022 года.

И много другихъ мощей, которыя хранятся въ золотыхъ и серебряныхъ ковчежцахъ, крестахъ и десницахъ, украшенныхъ драгоцѣнными каменьями 21).

Армянскіе историки Эчміадзинскому Собору даютъ слѣдующія названія: Шогакатъ-Аствацацинъ (Истокъ свѣта - Богоматерь), Катухикѣ-Екехеци (Вселенская - церковь), Майръ-Аторъ (Матерь-Престоль); вообще же называется Эчміадзинъ-Сошель-Единородный (сынъ).

Нѣкоторые полагаютъ, что прежде не было при этомъ соборѣ монастыря, а лишь престоль катохикосовъ, который въ 452 году былъ перенесенъ, по причинѣ политическихъ обстоятельствъ и жестокихъ временъ, въ городъ Двинъ при катохикосѣ Мелите (Мелетій).

Но чтобы древній храмъ Эчміадзинъ, сей фундаментъ Армянской Церкви, не опустѣлъ и не пришелъ въ окончательный упадокъ, нашли полезнымъ учредить при немъ монастырь съ братствомъ. Этому дѣлу особенно содѣйствовалъ нахараръ Вананъ Мамиконьянъ, Марзпантъ (провітль) Арmenії, который и

21) Подробный списокъ для новой ризницы составленъ съ большими трудностями по приказанию Катохикоса Кеворка IV.

поставилъ настоятелемъ архимандрита Газара (Лазарь) Парпеци, знаменитаго историка армянскаго послѣ Мовсеса Хоренаци. Катохикосы и нахарары не оставляли сей новоучрежденный монастырь безъ своего попеченія, о чемъ свидѣтельствуетъ историкъ епископъ Степаносъ Орбелянъ Сюненци 22).

Такъ напр. Катохикосъ Мовсесъ II назначилъ въ 565 году настоятелемъ этого монастыря и вмѣстѣ съ тѣмъ хоренископомъ (викаріемъ) Араатской епархіи Кюріона (Киріонъ), который пробылъ въ этой должности семь лѣтъ, какъ свидѣтельствуетъ историкъ епископъ Ухтанесъ 23), а потомъ былъ избранъ Патріархомъ Грузіи, ибо до того времени грузинскіе Патріархи отъ Эчміадзинскихъ (армянскихъ) катохикосовъ получали патріаршее помазаніе.

Въ 596 году въ городѣ Двинѣ былъ церковный соборъ при Катохикосѣ Абрахамѣ I, куда приглашенъ былъ и настоятель Эчміадзинскаго монастыря 24)

Въ 618 году, какъ выше было сказано, Катохикосъ Комитасъ заново возобновилъ Храмъ и монастырь Эчміадзинскій.

Хотя въ началѣ Эчміадзинскій монастырь, при попеченіяхъ катохикосовъ царей и князей, процвѣталъ своимъ великолѣпіемъ и разными преимуществами, но впослѣдствіи отъ безпрестанныхъ нашествій и разгромовъ непріятелей, онъ постепенно пришелъ въ упадокъ, иногда даже пустѣлъ вовсе. Но еще большій и тяжкій ударъ потерпѣлъ Эчміадзинъ когда престоль катохикосовъ,

22) Степаносъ Орбелянъ, илачъ объ Эчміадзинѣ, арм. рукопись въ Эчміадзинской библіотекѣ.

23) Исторія епископа Ухтанеса, на арм. 83. Эчміадзинъ, 1871 г. ч. II. стр. 4.

24) Исторія епископа Ухтанеса Эчміадзинъ, 1871 г. ч. II. стр. 64.

гонимый историческими невзгодами, сталъ странствовать по разнымъ мѣстамъ: ибо Катохикосы, все болѣе и болѣе удаляясь отъ центра Армени, небыли въ состояніи продолжать свои по-печенія относительно Эчміадзинскаго собора и монастыря. Но Эчміадзинъ хотя и претерпѣвалъ великія невзгоды, иногда процвѣталъ, иногда приходилъ въ упадокъ и крайнюю бѣдность, при всемъ томъ всегда пользовался большимъ почетомъ и высокимъ авторитетомъ.

Наконецъ, когда государственный строй Арmenіи опять разшатался, когда Армянское царство въ Киликіи пало подъ ударами Сарапиновъ при послѣднемъ царѣ Левонѣ VI Рубенянѣ въ 1394 году, когда со всѣхъ сторонъ стала угрожать опасность не только существованію націи, но и церкви, Армянскій народъ, потерявъ въ эти тяжкія времена всякую надежду на помощь извиѣ, обратилъ свои взоры на Первопрестольный Эчміадзинъ, какъ на единственно-прочный фундаментъ своей национальности и церкви. По этому общими усилиями и желаніемъ Армянскаго народа, Престолъ катохикосовъ, послѣ долговремен-наго странствованія, опять былъ перенесенъ въ Эчміадзинъ при избраніи катохикоса Киракоса (Киріакъ) I въ 1441 году и съ тѣхъ поръ остается онъ въ Эчміадзинѣ безъ движеній, и да останется во вѣки.

Здѣсь въ Эчміадзинѣ отъ Григорія просвѣтителя до катохикоса Мелитѣ въ продолженіи 150 лѣтъ (303—452) было 16 Катохикосовъ; отъ Мелитѣ до Киракоса I Вирапеци въ продолженіи 990 лѣтъ (отъ 452 до 1441) было въ разныхъ мѣстахъ 82 катохикоса. Со дnia же возвращенія Престола въ Эчміадзинъ въ 1441 г. отъ Киракоса I до нынѣшняго катохикоса Кеворка IV, въ продолженіи 432 лѣтъ, преемственно слѣдовали одинъ за другимъ 46 катохикосовъ, изъ которыхъ многіе, какъ

выше было показано, усердно пеклись о благоўлѣї храма и о благоустройствѣ и благосостояніи монастыря и просвѣщеніи братства.

Сей каѳедральный соборъ хотя въ разное время и подвергся различнымъ перестройкамъ, возобновляясь иногда всѣцѣло, иногда по частямъ, но при всемъ томъ, по достовѣрному преданію мѣстному, онъ до настоящаго времени сохраняетъ свои первоначальные размѣры въ отношеніи вышины, ширины и длины, данные ему св. Григоріемъ Просвѣтителемъ. Внутри ширина Церкви отъ сѣвера къ югу $28\frac{1}{2}$ аршина, длина отъ запада къ востоку $31\frac{1}{2}$ аршина, безъ пространства Главнаго алтаря, которое $8\frac{1}{2}$ ар. слѣдовательно вмѣстъ 40 арш. (не считая новой ризницы); вышина отъ пола до потолка главнаго купола тоже $31\frac{1}{2}$ ар.; до нисшихъ сводовъ 15 арш., до высшихъ — 19 ар. Снаружи же длина церкви, не считая новой ризницы, 50 ар., ширина мѣстами 35 арш, мѣстами же 42 арш.; высота же будетъ 50 арш. или не много больше.

Не смотря на разнохарактеристь архитектуры и непропорциональность размѣровъ, послѣдовавшихъ отъ разновременныхъ пристроекъ и возобновленій, при всемъ томъ величественнымъ представляется въ цѣломъ все зданіе храма, напоминающее своими пятью конусообразными главами византійскую архитектуру, но имѣющее и собственный отпечатокъ армянского стиля. Особенно красива высокая и легкая колокольня, украшенная изящными скульптурными арабесками. Что же касается того глубокаго впечатлѣнія, которое ощущается при входѣ въ сей многовѣковой храмъ, то быть можетъ будетъ болѣе полноѣснымъ свидѣтельство русскаго путешественника Муравьевъ, которое неизлишне привести здѣсь:

“Чувство благоговѣнія проникаетъ въ душу, при входѣ въ древнее святилище св. Григорія, высокое, но мрачное, освѣ-


щенное двѣнадцатью узкими окнами купола и одинокою ломпа-
дою средняго престола; онъ стоитъ между четырехъ столбовъ,
поддерживающихъ куполъ, и сердце не вольно влечеть вѣсль къ
подножию сего престола, гдѣ Просвѣтителю Арменіи явилось
чудное видѣніе и откуда дѣйствительно, какъ изъ лучезарнаго
источника Шогакатъ, пролилось духовное просвѣщеніе на цѣ-
лую страну. Такія мѣста, орошенныя молитвеннымъ потомъ и
слезами подвижниковъ, особенно дѣйствуютъ на душу и, по
свидѣтельству преподобнаго отца нашего Нестора, служатъ бо-
лѣе крѣпкимъ основаніемъ для созыдаемыхъ надъ ними храмовъ,
ижели всѣ богатства человѣческія. Здѣсь молился св. Гри-
горій, и здѣсь же, чрезъ пятнадцать вѣковъ послѣ него, еще
приходятъ молиться и приносить безкровную жертву, не смотря
на бурю временъ и народовъ, разрушительно пронесшихся мимо
его первопрестольной обители. Благовѣніе еще умножится,
если вспомнить преданіе, что Престолъ Единороднаго стоитъ на
мѣстѣ первого алтаря, гдѣ принесъ благодарственную жертву
праотецъ Ной, за спасеніе въ его семействѣ человѣческаго ро-
да. Тогда объяснится самое видѣніе великаго Григорія: почему
предпочтительно это мѣсто указано ему было, Единороднымъ
сыномъ Божіимъ, для приношенія безкровной его жертвы, тамъ,
гдѣ принесена была жертва образовательная Ноева, 25).

Если же сей древній священный храмъ, сей главный и слав-
ный центръ Христіанской религіи Армянскаго народа, сей фунда-
ментъ Армянской православной церкви, производить такое вы-
сокое и трогательное впечатлѣніе на душу и сердце чужестран-
ныхъ путешественниковъ, то сколь съ болѣшимъ и чувствительнымъ

впечатлѣніемъ, безграницымъ и умилительнымъ благовѣніемъ
и священными ощущеніями преисполнются сердца вѣрныхъ и
преданныхъ сыновъ отца нашего св. Григорія Просвѣтителя, смиренno ветупая въ сіе святилище и благовеинно поклоняясь
священному Престолу сопшествія Единороднаго сына Божіяго.

И вотъ сей многознаменитый храмъ и первенствующій Пре-
столъ Армянскій вмѣстѣ съ братствомъ и собственнымъ недви-
жимымъ имуществомъ пользуются нынѣ свободою и спокой-
ствіемъ подъ покровительствомъ Русскаго Государства; а по-
тому вся братія денно и нощно возсылаетъ усердныя молитвы
ко Всевышнему Богу о дорованіи вожделенаго здравья и дол-
голѣтія Августѣйшему Императору и всему Его Дому.

25) «Грузія и Арменія»; С. П. Б. 1848 г. ч. II. гл. III, ст. 53—54.



2606
2607
2608
2609
2610
2611

2613

